



## Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՀՐԱՇՎԱԳՈ ՏՕՆԸ՝ Ս. ՉԱՏԻԿԸ

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱԻ Ի ՄԵՌԵԼՈՅ»  
«ՕՐՅՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ»

Քրիստոնեայ աշխարհի ամենանույրական տօներեն են Տիրոջ Ս. Ծննդեան տօնը եւ Ս. Յարութիւնը: Աւետարանիչները կը հաստատեն, որ Քրիստոսի խաչելութենեն եւ քաղումեն երեք օր ետք, երեք կոյսեր ուզած են Յիսուսի գերեզմանը այցելել եւ տեսած են պատրահած հրաշքը՝ զլորուած է գերեզմանին վրայ դրուած քարը եւ Յիսուսի մարմինը չկայ, յարութիւն առած էր քառասոն օր ետք համբառնալու համար իր Տիրոջ քով:

Յիսուսի գերեզմանը կը գտնուի Երուսաղեմի հին քաղաքի քրիստոնեական թաղին մէ՛ Ս. Յարութեան տաճարի կեդրոնը: Երկար տարիներէ ի վեր աշխարհի չորս ծագերեն միլիոնաւոր ուխտաւորներ կ'այցելեն հոն:


Դարերէ ի վեր սովորութիւն դարձած է Ս. Ծննդեան եւ Ս. Չատկուան տօներուն առթիւ «տնօրինեք» կատարել տալ՝ ձեռամբ հոգեւորականի մը: Յաւատացեալի մը համար տնօրինեքի արարողութիւնը հոգեկան անհրաժեշտութիւն մըն է՝ տրուած ըլլալով որ այդ ալօթքներով հայ օճախ հեռու կը մնայ ամեն տեսակի չարիքներէ եւ ձախողութիւններէ:

Ս. Չատկուան տօնին առթիւ մեր ժողովուրդը պահած է հաւկիթները կարմիր ներկելու սովորութիւնը: Ըստ աստուածաբան Ս. Գրիգոր Տաբեւացիի՝ հաւկիթը տիեզերքի խորհրդանիշն է: Անոր կեղեւը կը ներկայացնել երկինքը, ճերմակը՝ ծովերը, դեղնուցը՝ երկիրը եւ մարդկութիւնը: Յաւկիթը կեանք կը խորհրդանշէ: Կարմիրը Յիսուսի արեան գոյնն է: Ան իր յարութեամբ յաւտեսական կեանքի խորհրդանիշը դարձաւ:



## Աւագ Ուրբաթ

Աւագ Ուրբաթը իր մէջ կ'ամփոփէ Յիսուսի չարչարանաց, խաչելութեան եւ թաղման խորհուրդները:  
Եկեղեցիներուն մէջ խորհրդանշական ձեւով կը պատրաստուի Յիսուսի դագաղը: Ժողովուրդը դագաղին առջեւ խոնարհելով, իր վերջին յարգանքը կը մատուցէ:



## Աւագ Ծաբաթ

Աւագ Ծաբթուան վերջինը Աւագ Ծաբաթ օրն է, որ ծանօթ է նաեւ ճրագալոյց կամ Խոթում անուններով:

Օրը լեցուն է լաւատեսութեամբ եւ յարութեան յոյսով, անոր համար՝ Եկեղեցիներու բոլոր ճրագմերը եւ մոմերը վառած են, ճրագալոյց է, մէծ աւետիս է, որովհետեւ Յիսուս իր յարութեամբ մեզի կեանք պարզեւած է:

Եօթը շաբաթներու երկա՞ր պահեցողութիւնն ա'լ իր աւարտին կը հանի, Եկեղեցիներու սեւ վարագոյրը կը վերցուի:



Թիւթ Պատրաստե՝ Ռիթ Կաղեցն-Տիբոհիքեան  
Նկարագրուե՝ Անգամ Քեծիւթեան

## ԱՒԱԳ ՇԱԲԹՈՒԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԵՐԸ

Ծաղկազարդն Զատիկ երկարող շաբաթը կը կոչուի Աւագ Շաբաթ:

Աւագ, այսինքն՝ մեծ: Այսպէս կը կոչուի, որովհետեւ տարուան միւս շաբաթներն կը տարբերի իր խորհուրդներով եւ կարեւորութեամբ: Այս շաբթուան ընթացքին է, որ մեր Տէրը Յիսուս, իր Վերջին խրատներն ու ուսուցումները փոխանցեց իր աշակերտներուն, հաստատեց Ս. Հաղորդութեան խորհուրդը, իր աշակերտներուն ուղբերը լուաց, Յուղային կողմէ մատնուեցաւ, ձերբակալուեցաւ, չարչարուեցաւ, խաչուեցաւ, թաղուեցաւ, սակայն երրորդ օրը յարութիւն առաւ:

Աւագ Շաբթուան առաջին օրը՝ Աւագ Երկուշաբթին, յիշատակն է Զորցած Թզենիին:

Բեթանիային դեպի Երուսաղեմ ճամբռու վրայ Յիսուս կը մօտենայ թզենիի մը անկէ թուզ քաղելու համար: Սակայն անոր վրայ պտուղ չգտնելով, կ'անիժ թզենին: Յաջորդ օրը, եթէ նոյն ճամբռային կը վերադառնային, աշակերտները թզենին արմատն չորցած կը տեսնեն:

Այս առակու Յիսուս մեզի կը սորվեցնէ անպտուղ թզենիին չնմանիլ՝ դուրսն կանաչ, սակայն՝ անպտուղ:



Այս սիրուն նապաստակներն ու հաւկիթները ներկէ՛ նախշուն գոյներով:

# ՎԱՐԱԳԸ ԵՒ ՉԱՏԿՈՒԱՆ ԾԱԲԱՁԸ

Չանի Շահինեան-Մեսրոպեան



Ծաղկազարդի օրը Վարագ իր նոր շապիկն ու տաբատը հազած, ձեռքը ձիթենիի ճիւ-  
ղով զարդարուած մեծ ճերմակ մոմ մը բռնած՝ ընտանիքին հետ եկեղեցի կ'երթայ:

Եկեղեցին լուսաւորուած էր եւ զարդարուն ձիթենիի ու արմաւենիի ճիւղերով:

Վարագ եկեղեցի կը մտնէ, մոմ կը վառէ ու կ'աղօթէ:

Վարագ դպրոցէն սորված էր, թէ Ծաղկազարդի օրը Յիսուս իշուկի մը վրայ նստած  
Երուաղիւմ կը մտնէ, եւ ժողովուրդը կը վագէ ուրախութեամբ զայն դիմաւորելու: Փոքրիկնե-  
րը ձեռքերին ձիթենիի եւ արմաւենիի ճիւղեր կը բռնեն դիմաւորելու իրենց «Խաղաղութ-  
եան Թագաւորը»:

Վարագն ալ բոլորին նման կը վառէ իր մեծ մոմը եւ թափօրին ետեւեն կը քալէ:

Չատկուան շրջանին Վարագին դպրոցը զարդարուած էր գոյնզգոյն ծաղկիներու, թիթեռնիկներու, հաւկիթներու, ճուտիկներու եւ նապաս-  
տակներու նկարներով:

Ամէն օր Վարագ իր ուսուցչուիիին եւ դասընկերներուն հետ կ'այցելէր պարտեզին մեծ վանդակը ու կը կերակրէր նապաստակը, հաւ ու  
ճուտիկները:

Չատկուան շաբաթը Վարագ եւ դասընկերները ուսուցչուիիին հետ հաւկիթները գոյնզգոյն կը ներկեն ու խմորը կլորելով-ոլորելով զատ-  
կուան չերեկ կը պատրաստեն:

Մանկապարտեզի հաւկթախաղին օրը աշակերտներին իրաքանչիւրը ձեռքը կողով մը բռնած պարտեզ կ'երթայ պահուած հաւկիթները  
հաւաքելու: Պարտեզին մշշն աշակերտները կը գտնեն գոյնզգոյն հաւկիթներ ու կը լեցնեն կողովները:

Բողբոջ դասարաննեն Շահանը այդ օր չէր կրցած գտնել որեւէ հաւկիթ, եւ անոր կողովը պարապ էր: Վարագ իր կողովէն գունաւոր հաւկիթ  
մը կու տայ Շահանին:

Աշակերտները կը հաւաքուին հաւկթախաղի համար: Բոլորն ալ ուրախ կը խաղան ու կ'երգեն «Թաքա-թոքէ, թաքա-թոքէ, այսօր մեզի Չա-  
տիկ է»:

Աշակերտները հաւկիթ եւ չերեկ ուտելէ ետք իրար բարի Չատիկ կը մաղթեն ու տուն կ'եր-  
թան:

Չատկուան արձակուրդին Վարագ մօրը հետ ամէն օր եկեղեցի կ'երթայ: Ան շատ բան  
կը սորվի Յիսուսի կեանքին ու Չատկուան մասին:

Ոտնլուայի օրը Վարագ կը տեսնէ, որ Յիսուս բոլորին թագաւորը ըլլալով, խոնարհօրեն  
կը լուայ իր 12 աշակերտներուն ոտքերը:

Վարագ եւ բոյրը իրենց տան մէջ հաւկիթները կարմիր ներկով եւ սոխի կեղեւով կը ներ-  
կեն ու կը շարեն մօրը շինած չերեկին շուրջ:

Անոնք նապաստակէ եւ ճուտիկէ խաղալիքներով կը զարդարէն հիւրանոցը:

Խթման զիշերը Վարագին ազգականները կը հաւաքուին Վարագենց տունը: Նախ կ'աղօ-  
թեն ու ապա խթման յատուկ ճաշէր կ'ուտեն:

Չատկուան օրը Վարագ ընտանիքին հետ եկեղեցի կ'երթայ: Պատարագէն ետք ան հաղոր-  
դութիւն կը ստանայ:

Երբ տուն կը վերադառնան, շատ մը այցելուներ կ'ունենան, հաւկթա-  
խաղ կ'ընեն ու իրարու կ'ըստն.

- Քրիստոս յարեաւ ի մեռելոց:

- Օրինեալ է յարութիւնն Քրիստոսի:



2

## Աւագ Երեքաբթի


Աւագ Երեքաբթին, ժողովուրդին մօտ ծանօթ է Տասը Կուսանաց յիշատակի օր անունով:

Այս կոչումը կու զայ Երեկոյեան ժամերգութեան ընթացքին կարդացուող Աւետարանի այն դրուագեն, ուր աշակերտներուն հարցին, թէ Ե՞րբ պիտի զայ Աստուծոյ արքայութիւնը, Յիսուս անոնց կը պատասխանէ առակով մը:

Յարսանիքի մը ընթացքին տասը կոյսեր իրենց լապտերները բռնած մեծ խանդավառութեամբ կը սպասեն փեսային ժամանումը, անոր հետ մտնելու հարսնարան եւ ուրախանալու: Տասը կոյսերն ինչնզ իմաստուն էին, անոնք իրենց հետ վերցուցած էին պահեստի վառելանիւթ: Փեսան կ'ուշանայ, իսկ կոյսերը քունի կ'անցնին: Երբ ուշ ժամերուն կը յայտարարուի թէ ահա փեսան կու զայ, կոյսերը անմիջապես կը պատրաստուին փեսան դիմաւորելու, սակայն միայն իմաստուն կոյսերը կրնան փեսան դիմաւորել եւ անոր հետ հարսնարան մտնել, որովհետեւ իրենց հետ տարած յաւելեալ վառելանիւթով իրենց լապտերը կը վառեն, մինչ միւս ինչնզ քաղաք կը շտապեն ձեթ գտնելու եւ իրենց լապտերները վառելու: Սակայն արդեն ուշ կ'ըլլայ, վերադարձին՝ հարսնարանի դուռը փակ կը գըտնեն:

Այս առակով Յիսուս մեզի կը թելադրէ, որ մեր հաւատով ճրագները միշտ վար պահենք, արթուն հսկենք, որովհետեւ ոչ ոք գիտէ Տիրոջ գալստեան եւ յայտնութեան օրը կամ ժամը:

Եկ՛ք մենք ալ նմանինք իմաստուն կոյսերուն, արթուն հսկենք մեր հոգիներուն, որպեսզի ըլլայ թէ չարը խաբէ մեզ, մարէ Կստուծոյ հանդէա մեր ունեցած հաւատը, եւ մենք զրկուինք Քրիստոսի պարգեւած յաւիտենական ուրախութենեն:



## Աւագ Չորեքաբթի

Աւագ ծաբթուան երրորդ օրը՝ Աւագ Չորեքաբթին, յիշատակի օրն է Քրիստոսի մատուրեան, ինչպես նաեւ Մարիամի կողմէ իր օծման:

Յիսուսի համբաւը տարածուած էր ամբողջ Պահեստինի եւ անոր շրջակայ քաղաքներուն մէջ: Ժողովուրդը քանի մը օրեր առաջ թագաւորի մը պէս, ովսաննաներով դիմաւորած էր զինք: Յիսուս նոյնիսկ համարձակօրէն, խարազանը առած, մաքրագործած էր տաճարը եւ հոնէ դուրս վունտած Աստուծոյ տունը շահարկող վաճառականները: Յրեայ դեկավարներէն շատերը նախանձով եւ ատելութեամբ լեցուած էին Յիսուսի նկատմամբ, կ'ուզէին ձերբազատիլ Անկէ՝ վերջ դնելով Անոր կեանքին:

Կհա առիթը կը ներկայանայ, Յիսուսի տասներկու աշակերտներէն մէկը՝ Յուդա իսկարհովտացին, զաղտնօրէն կը ներկայանայ անոնց եւ կը համաձայնի երեսուն արծաթի փոխարէն դաւադրաբար իջրեայ դեկավարներուն յանձնել Մեծ Վարդապետը:

Իսկ Մարիամի կողմէ Յիսուսի գլուխն ու ոտքերը օծուիլը կը պատահի Բեթանիոյ մէջ, երբ Յիսուս իր աշակերտներով ճաշի հիւրն էր մեծահարուստի մը, ահա Մարիամ կու զայ եւ թանկագին իւղով կ'օծէ Տիրոջ գլուխն ու ոտքերը:

## Աւագ Յինգշաբթի

Աւագ ծաբթուան մէջ իւրայատուկ տեղ կը գրաւէ Աւագ Յինգշաբթի օրը, որ լեցուն է տնօրինական խորհուրդներով՝ Ս. Յաղորդութեան խորհուրդի հաստատում, Ոտնլուայ, Խաւարում, Մատնութիւնն եւ Զերբակալութիւն:

Ա.- Աւագ Յինգշաբթի առաւատուուն Սուրբ էւ Անմահ Պատարագ կը մատուցուի: Պատարագը նուիրուած է վերջին ընթրիքին եւ Ս. Յաղորդութեան հաստատման խորհուրդին:


Վերջին Ընթրիքի ժամանակ վերնատան մէջ Յիսուս հացը առաւ, օրինեց եւ իր աշակերտներուն տալով ըսաւ. «Առէք, կերէք ասիկա իմ մարմինս է...» Ապա գինիի բաժակը առնելով օրինեց եւ ըսաւ. «Քոյորդ իմ մէցէք ասկէ, ասիկա իմ արինս է...»:

Բ.- Նոյն օրը Երեկոյեան կը կատարուի Ոտնլուայի արարողութիւնը, հետեւողութեամբ Քրիստոսի ձեռքով իր աշակերտներուն ոտքերը լուալու օրինակին:

Գ.- «Խաւարման գիշեր» կը կոչուի Աւագ Յինգշաբթին Աւագ Ուրբաթ Երկարող գիշերը: Այդ օրը մարդկութիւնը խաւարի իշխանէն՝ սատանային դրդուած, մահուան առաջնորդեց իր Տերը, նախընտրելով ապրիլ խաւարի ու մեղքի մէջ քան լոյսի ու արդարութեան:

Քրիստոսի խաչելութեան պատկերին դիմաց հաւասար չափով տասներկու մոմեր կը վառեն, մէկ հատ ալ մեծ մոմ կը դնեն անոնց մէշտեղը, խորհրդանշելով Յիսուսն ու իր տասներկու առաքեալները: Կը կարդացուին Եօթ աւետարաններ: Ամէն անգամ որ աւետարաններէն մէկը կ'ընթերցուի, վառած տասներկու մոմերն իւրաքանչիւր կողմէն մէկական մոմ կը մարեն, իսկ «Փառք ի Բարձունս» Երգեցողութեան ատեն, Եկեղեցւոյ բոլոր լոյսերը կը մարեն, որ կը խորհրդանշէ առաքեալներուն ձգելն ու փախչիլ, իսկ մէշտեղի մեծ մոմը վառած պահելով, կը խորհրդանշէ զքրիստոսի, որ առանձին եւ անօգնական մնաց:

Իւրաքանչիւր աւետարանի ընթերցանութեան ընթացքին սովորութիւն եղած է, որ հաւատացեալներ նախապես պատրաստուած բարակ պարաններով Եօթ հանգոյց կապեն, որպես նշան Քրիստոսի հետ ամուր կապուածութեան եւ զինք Երբեք առանձին չձգելուն:



1